

Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

ԲԺՇԿԱԿԱՆ-ԱՊՈՊՀԱՊԱՀԱԿԱՆ ՄԱՏԵՆԱՇԱՐ Թիվ 2

Հայոց Մ. Կ. ՄԱԼԱՔԵԱՆ

Թ Ո Ք Ա Խ Տ Ը

ԴԱՐՄԱՆԸ ԵՒ ԿԱՆԻԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Ս.Ա.ՊԵՂՅԵՒՐ զգուշացնել եւ եխւանդ-
ները բժօկել. ա'ս բող բլլայ առջի
բժիշկին պարտականութիւնը:



ՏՊԱԳՐ. ՍԱՆՀԱԳՑԲԱՆ — Կ. ՊՈՒԽԱ

1921

616.9
Հ-16

21 JUN 2013

04 AUG 2010

ԹԻՇԿԱՆԿԱՆ-ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՄԱՏԵՆԱՇԱՐ ԹԻՒ 2

ԲԺԻՇԿ Մ. Կ. ՄԱԼԱՔԵԱՆ

610

133-ՄԱ

Թ Ո Ք Ա Խ Տ Ը

ԴԱՐՄԱՆԸ ԵՒ ԿԱՆԻԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՄԻԶՈՑՆԵՐԸ

103
102
101
TD2552

Սոսազները զգուշացնել եւ հիւանդ-
ները բժէկել. ա'ս բայ ըլլայ արդի
բժիշկին պարտականութիւնը:



ՏՊԱԳՐ. ՍԱՆՑԱԳՑԵԱՆ — Կ. ՊՈԼԻԱ
1921

ՅԱՌԱՋԱԲԱՆ

018
ԽՍ-66

Թոփախտը փոխանցիկ, միջրոպային և անելիորեն մահացու հիւանդութիւն մըն է:

Թոփախտի միջրոպին զիւր եւ անոր զիւրա փոխանցեան ոչ անման պարագաներու ուսումնասիրութիւնները յուսացուած արդիւնքը չճն տուած՝ այդ անելի հիւանդութենեն մարդկութիւնը փրկերու հանաւ: **Երկու սարիներէ իվեր կատարուած զիւական յառաջադիմութիւններուն հակառակ,** բոփախտ մնացած է ո՞չ միայն մահացու, այնաւ օր օր աւելի սարածուն:

Հասարակ ժողովուրդը համեզուած է թէ՝ անհան մը երբ բոփախտն պարագուած է, այդ անձը պարտի ուշ կամ կանուխ մեռնի, եւ մարդկութիւնը, տեսակ մը հանակերպութեամբ եւ շներեացի կը սպառ այդ ժողուրդացառութեան: Է՞ն, ի՞նչ ընենք, բոփախտաւոր եր... մեռաւ... :

Մեծ պատերազմներ, մեծ կոտորածներ, մեծ հանամարտներ, մեծ աղեքներ ո՞րքան այ անելի, ո՞րքան այ անքնական, ո՞րքան այ աւերիչ, ո՞րքան այ մահացու ըրբան, կուզան, կ'անցնին, ժամանակաւոր են:

Դաղով բոփախտին՝ դարաւ յունի ան, հանգիս յունի, ընդհաւուալը, օր օր աւելի՝ կը սարածուի, աւելի կը սպանն եւ ընկերային պատուհան մը կը դառնայ:

Հասարակ ժողովուրդը՝ բոփախտն անբուժելիութեան հանդես իին նախապաշարումին կազած կը մնայ, եւ, կան նաև դժբախտարար բժիշկներ՝ որոնի մեկ բանի յուսափառութիւններէ վեց կը վիստին եւ բոփախտաւորը կը բողոք կոյր բնութեան եւ հիւանդին հմանանցին խարացիկ:

Ժամ է այդ տեսակ մասյնութեան մը դիմ պայմանի:

եւ շանակ հակագրեցութիւն մը յառաջ թէրեւ, եւ ասի, մաս-
ևառուարտ բժիշկներու աւազ պարտականութիւնն է:


Կարգ մը բժիշկներ զուցի խորհին թէ յրենց պաշտօնը
ժողովուրդ կրել չէ՝ այլ ի հարեին դարմանել, եւ յետոյ
ժամանակ աղ յունին: Այս զաղախարը սխալ է: Սակա ինչ
կը կերպարանափոխուի, կը բարեցըուի եւ եքի բժիշկները՝
որ ընկերային առողջապահութեան բնական առաջնորդներն
են՝ չօգնեն ժողովուրդի զիտակցութեան եւ զարցացման, ևս
դարձեալ տեղի պիտի ունենայ ուրիշին ձեռքով, յրենցնե
դուրս եւ յրենց դեմ, եւ այս ատեն բժիշկը պիտի կորսուցնե
իր նիրական ու բարոյական դիրքը:

Այս վիճրիկ եւ ժողովրդական աշխատութեամբ կ'ու-
ղենից ցուցեն թէ՝ մարդ ինչո՞ւ բոխախաւոր կ'ըլլաց եւ
ինչպիսի, եւ, բոխախէ գերծ մնալու կանխազգուշական մի-
ջոցները պարզեց վեց, վեցացնել եւ ուսուցանել թէ՝ հա-
րիւրին ուրսուն կարելի է բոխախէն բժշկուի, պայմանա-
որ շատ եւ շատ դարձեան ըլլայ:

Ուրեմն հիւանդները խնամեն եւ առողջները կանխա-
զգուշացնել, անա՛ մեր նպատակը, եւ եքի յաջողինից ժողո-
վրդին մայնութիւնը փոխել՝ արդին մենից փուղի վարձա-
ռուած կ'ըլլանի:

Բ.Ժ. Մ. Ա. ՄԱԼՅԱՅՆՅԱՆ

Խոսուրոյ 15 նոյ. 1920



Թ Ո Փ Ա Խ Տ Ը Ը

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՍՈՒԹԻՒՆ

Թոքախատը փոխանցիկ, վարակիչ, միքրոպային հի-
ւանդութիւնն մըն է՝ որուն ախտաւոր ազդակն է Քոփի-
մանրէն՝ գտնուած 1883 թուականին Գերմանացի գի-
տուն Քոփի կողմէ:

Թոքախատը ո՛չ միայն կը մեռցնէ ենթակայ ան-
հատը, այլ կը հնձէ ամբողջ ընտանիքը, կը մարէ ան-
թիւ օձախներ, կը փացնէ սերունդը, որով համաշ-
խարհային ծչմարիտ պատուհաս մըն է սերունդին, ցե-
ղին, ամբողջ մարդկութեան: Կռուիլ թոքախատին ոէմ-
կը նշանակէ ուրեմն կռուիլ մարդկութեան գոյա թհուն-
համար:

Ծիւրախատը աշխարհիս զրեթէ ամէն կողմ էն չատ-
տարածուած հիւանդութիւնն է. միմիայն մրտանսա տա-
րին միջին հաշուով երկու հարիւր հագար զոհեր կուտայ:

Անգամ մը որ անհատ մը վարակուած է և հիւան-
դութիւնը բաւական յառաջացած ու անդարմանելի ա-
ւերներ գործած է մարմնոյն մէջ, մեր ունեցած դար-
մանի միջոցները չատ ատեն տկար են և անզօր: Աւելի
դիւրին է և խոհեմութիւն թոքախատէն չի վարակուի,
և առ այդ պէտք է գիտնալ թէ՝ ինչո՞ւ և ինչպէս
մարդ թոքախատաւոր կ'ըլլայ:

Հին ատենները թոքախտը առանց որոշ պատճառի մը հիւծումի խորհրդաւոր ձեւ մը ունէր։ Այսօր շատ յատակ կերպով գասաւորուած և հանչցուած ախտ մընէ։ մակաբուժային հիւանդութիւն մըն է և իր մակաբոյժը միքրոս մընէ։ Քոխի պասիլը՝ զոր յիշեցինք։

Այս միքրոսը թոքին մէջ հասնելուն և հաստատուելուն պէս կը բազմանայ և յառաջ կը բերէ խլունկներ՝ որոնց արտադրման հետ կ'ածին նաև թարախ յառաջ բերող անթիւ մակաբոյժներ։ Ատեն մը խլունկը կը մնայ կղղիացած, անհատական, և ենթակային ընդհանուր վիճակը լաւ ըլլալով, հիւանդութիւնը պարզ հարբուխի մը, բայց երկարող չի ինսամուած հարբուխի մը ձեր կ'առնէ։ Յետոյ, քիչ ու շատ երկար ժամանակ վերջ, խլունկի աւերները կ'ընդարձակին, կը կակուղնան, թոքը կը պարապուի, ենթակային ընդհանուր վիճակը կը վատթարանայ, հազը կը շատնայ և մաղասթափութիւնը (պաղլամ) առատ է, տաքութեան ատիճանը կը բարձրանայ, և ահա արդէն թոքախտաւոր մը ունինք մեր առջև։

Թոքախտը երբեմն սուր' ընթացք մը կ'առնէ և կը սկսի թիֆոյի մը նման տաքութեան աստիճանի բարձրացումով։ Իսկ շատ ատեն ենթակայ մը թոքախտ կ'ըլլայ անդգալաբար, քրոնիկ վիճակի մէջ, առանց տենդի, առանց ցաւի, նենդաւոր, թաքուն վիճակի մը մէջ, շատ շատ չի ինսամուած հարբուխի մը կը նմանի։ Հիւանդը քիչ ու շատ կը հազայ, քիչ ու շատ կը թքնէ։ Ինքը՝ ինչպէս նաև իր պարագաները՝ հոգ չեն ընկը. պարզ հարբուխ մընէ, ո՛չ ուրիշ բան, և որ պիտի անցնի։ Արդարեւ այս սկսնակ թոքախտաւորը կ'աշխատի, իր գործերով կը զբաղի, կ'ուտաէ, կը խմէ և ամէն մարդու պէս կը քնանայ։ Բայց կամաց կամաց կը նիւ-

հարնայ, պղտիկ աշխատութենէ մը վերջ կը յոդնի, քաղած ատեն ոտքերը կը կտրուին, ախորժակը կը պակսի և տեսնելով որ առօրեայ զբաղումներուն բաւարարութիւն տալու ոյժ չի մնար վրան, բժիշկի մը կը դիմէ։

Բժիշկը, շատ ատեն, մասնաւորաբար գաւառներու մէջ, այլ և այլ նկատումներով — երբեմն անհատական շահու, ինչ որ ներելի չէ, և երբեմն ալ հիւանդին բարոյականը չի պակսեցնելու սիսալ ըմբռնումով — կը վստահեցնէ հիւանդը թէ՝ ունեցածը մեծ բան մը չէ, սաստիկ հարբուխ մըն է կուրծքին իջած և քիչ մը ինսամքով պիտի բժշկուի կատարելապէս։ Այսքան թեթեւօքէն վարմունք մը արդէն բաւական է որպէսզի հիւանդը ամէն ինսամք և զդուշութիւն մէկ կողմ թողու, իսկ հիւանդութիւնը հոկայաքայլ յառաջնայ։

Խղճամիտ բժիշկ մը, եթէ հիւանդութեան սկըզբնաւորութեան ժամանակ ամէն ձշմարտութիւն պարզէ թէ՝ ի՞նչ վտանգ կը սպառնայ ենթակային կեանքին և իր շուրջը զտնուողներու ապագային մասին, հիւանդը, եթէ իր զրամական կարողութիւնն ալ ներէ, մտիկ պիտի ընէ զիտաւթեան մարդուն խօսքերուն և հարիւրին ուժտառն բժշկուելու հաւանականութիւնը պիտի տնենայ։ Այո՛, թոքախտը բուժելի է՝ պայմանաւոր լաւ գարմանուի և կարելի եղածին չափ շուտ։

Կարելի է մէկ քանի բժիշկներ մեզ զիտել տան թէ՝ եթէ ձշմարտութիւնը ըսեն, անմիջապէս հիւանդը և պարագաները իրար կ'անցնին, բժիշկ կը փոխեն և կը կապուին այն բժիշկին՝ որ հիւանդութիւնը շատ պարզ և թեթեւ կը ցուցնէ։ Եւ եթէ ենթական բժշկուելու բախտն ունենայ, առաջին ձշմարտութիւնը ը-

սող և զգուշացնող բժիշկը պիտի նկատուի տգետ և շառլաթան։ Այս՝ այս տեսակ օրինակներ մենք ալ կը ճանչնանք, բայց խղճամիտ բժիշկին համար ըսի-ըսաւները կարեւութիւն չունին. պէտք է ճշմարտութիւնը խոստովանիլ, որովհետեւ շատեր պիտի օգտուին և բժժութիւն, քանի որ թոքախտն ալ ուրիշ հիւանդութեանց պէս բժշկելի է յաճախ, պայմանաւ որ հիւանդութեան աւերները շատ յառաջացած՝ որով և անդարձանելի չըլլան։

Թոքախտաւորի մը հիւանդութեան իսկութիւնը ծածկել նախապաշարում մը դարձած է և գժուար այդ նախապաշարումը մէկ հարուածով ջնջել։ Բայց վիճակաղրութիւնները կը ցուցնեն թէ՝ եթէ ճշմարտութիւնը ըսուի, տասը թոքախտաւորին ութը կը բժշկուին, իսկ եթէ հիւանդութիւնը ծածկուի, տասը հիւանդին ութը կը մեռնին. տարբերութիւնը խիստ մեծ է։

Եւ արդէն ի՞նչ օգուտ կայ ծածկելու, քանի որ հիւանդութիւնը յառաջանալով ուշ կամ կանուխ հիւանդը պիտի իմանայ թէ թոքախտաւոր մըն է. բայց այն ատեն շատ ուշ է արդէն և դատապարտուած է մեռնելու. և մեռնելի տոաջ, ճամբուն վրայ, ճամբուն երկայնքը պիտի ցանցնէ միլիոնաւոր միքրոպներ և պիտի վարակէ նախ իր ընտանիքի անդամները, յետոյ ազգականները, ծանօթները, ամբողջ աշխարհը։

Պէտք է ջնջել այս հիւանդութիւնը ծածկելու նախապաշարումը, և ասիկա՝ բժիշկներու աւագ պարտականութիւնն է։



ԻՆՉՈՒՄ ՄԱՐԴ ԹՈՔԱԽՏԱԿՈՐ Կ'ԸԼԼԱՅ

Այսօր հաստատուած իրողութիւն մըն է որ՝ թոքախտը բոյսի մը նման հունտի մը ցանքէն յառաջ կուզայ, և այդ հունտը Քոյսի միքրոպն է՝ որ ամէն տեղ կայ։

Թոքախտաւորի մը թուքին մէջ այդ միքրոպներուն թիւը անհաշուելի է, ինչ որ մարդուն մտքէն անդամ չանցնիր, և կարելի է դուշակել այն վտանգը՝ որ թուքին անթիւ միքրոպները կը սպառնան։ Թուքը չորսավ և փոշիի վերածուելով, միքրոպները ամէն տեղ կը թուին, ողին մէջ, մեղ շրջապատող առարկաներուն և կերած մնունդին վրայ։

Եւ որովհետեւ անթիւ թոքախտաւորներ առանց ո՛ւ և տարրական զգուշութեամն կը թափառին մեր չուրջը, կարելի է հետևեցնել թէ, մասնաւորաբար մեծ քաղաքներուն մէջ, միլիոնաւոր Քոյսի միքրոպով լեցուն մթնոլորտի մը մէջ կ'ապրինք զիշեր ու ցերեկ։

Վերջին տարիներս վորձառականութեամբ հաստատուած է թէ՝ թոքախտաւորի մը քրտինքն ալ իր մէջ կը պարունակէ Քոյսի պասիլը, սակայն ասի բացառութիւն մը կարելի է նկատել։

Թոքախտաւորի մը կղկղանքին մէջ ալ դանուած է Քոյսի միքրոպը. բայց այս վտանգը շատ մեծ չէ, որովհետեւ մէկ կողմէն քիչ անգամներ կղկղանքը բացօթեայ տեղեր կը թափուի, և յետոյ, արտաքնոցներուն մէջ աեղի ունեցած խմորումները բաւական զօրաւոր են մեռցնելու և ջնջելու համար թոքախտին միքրոպները։

Ուրեմն, ամենամեծ վտանգը յառաջ կուգայ թոքին մէջ դտնուած միքրոպներէն:

Բայց խնդիր է գիտնալ թէ՝ քանի որ ամէն կողմ այդ միքրոպը կայ, ինչու ամէն մարդ թոքախտաւոր չըլլար: Գլխաւոր պատճառը այն է որ, բոլոր միքրոպները, ինչպէս նաև Քոխի մանրէն, մարդու մը մարմնոյն մէջ հաստատուելու և աճելու համար, անհատը պարտի ենթակայ ըլլալ: Իրացընէ մարդ մը թոքախտաւոր ըլլալու համար Քոխի մանրէն անհրաժեշտ է, բայց պէտք է նաև մարմնոյն ենթակայութիւնը, այսինքն մարմինը պարտի ներկայացնել հունաին ածման յարմար հող մը: Օրինակի համար, զօրաւոր կաղմ ունեցող անհատները Քոխի մանրէն բնաւ չեն աղողուիր, որովհետև մարմինը իր մէջ ունի պաշտպանողական բնական միջոցներ՝ ներմուծուած միքրոպներուն զական բնական միջոցներ՝ ներմուծուած միքրոպներուն դէմ կուռելու և զանոնք ջնջելու համար: Արդարե մարմնոյն մէջ կան շարժուն, զաղթող բջիջներ՝ որոնք աչալուրջ պահապաններու բանակի մը դերը կը կատաւ մեն, և երբ վեասակար միքրոպ մը մամնոյն ո՛ւ և է մէկ մասին մէջ մանէ ու հաստատուի, անմիջապէս այդ գաղթող բջիջները անոր շուրջը կը խուժեն, կը շրջապատեն և կարձ ժամանակուան մէջ զանի կը լափեն: Այս շարժուն, բարերար բջիջները կը կոչուին ուժից թիջներ (phagocytes) և անոնց յաղթական պայքարը օտար միքրոպներուն դէմ բջջակերութիւն (phagocytose):

Ո՞րչափ մարմինը առողջ ըլլայ, այնքան բջջակերութիւնը առատ և դիւրաւ կ'ըլլայ: Ընդհակառակը, եթէ ո՛ւ և է պատճառով մարմինը տկարանայ, կամ երբ գործարանական վատթարացում մը գոյութիւն ունենայ, մամնոյն պահապան բնական միջոցները կը պակսին և արտաքին միքրոպները աղատ ասպարէզ

գտնելով կ'աճին ու կ'ուռճանան և իրենց աւերները կը գործեն: Մարդ մը, ուրեմն, որ առողջ եղած ժամանակ անվախօրէն թոքախտաւոր միջնոլորտի մը մէջ կ'ապրէր՝ առանց վարակուելու, տկար մէկ միջոցին՝ թոքախտի դիւրին մէկ զոհը կը գառնայ:

Պիտի տեսնենք թէ ի՞նչ են այն պատճառները՝ որոնք գործարանական տկարութիւն յառաջ բերելով յարդը ենթակայ կ'ըլլայ թոքախտի:

Երկու կարգի պատճառներ կան թոքախտ ըլլալու համար:

1. — Ուղղալի պատճառներ
2. — Նախապատրասիչ պատճառներ (prédisposant):



ՈՒՂՂԱԿԻ ՊԱՏՃԱՐՆԵՐ

Կենդանիներու միջոցով փոխանցում. —

Նախապէս կը կարծուէր թէ կենդանիներու և մարդոց թոքախտին մանրէն տարբեր տեսակ է: Շատ փորձերէ վերջ այսօր հաստատուած է թէ՝ այդ մանրէն այլազանութիւնը աւելի արտաքին երևոյթ մընէ՝ քան իրական: Արդի բոլոր բժիշկները և մանրէաբանները ընդունած են իբր անվիճելի իրողութիւն թէ՝ կենդանիները կընան ուղղակի փոխանցել թոքախտը մարդոց: Այս փոխանցման միջնորդն է գլխաւորաբար՝ կաթը, երկրորդ՝ միսը, և փոխանցումը տեղի կ'ունենայ մարսողական գործարաններուն մէջ: Բացառաբար գտնուած է նաև պանիրին և կարագին մէջ թոքախտին միքրոպը, բայց միշտ քիչ քանակութեամբ: Ընդհան-

բապէս միսը հիմած կ'ուտուի, որով միքրոպը կը ջնջուի ջեռուցումով։ Բայց շատ առևներու մէջ հում կաթը խմել սովորութիւն է, և այսպէսով, կաթը գլխաւոր միջնօրդն է՝ թոքախտի միքրոպին կենդանիներէ մարդուն փոխանցման։ Ահա՛ մէկ քանի օրինակներ՝ բժշկական ուսումնասիրութիւններէ քաղուած։

Չորս ամսուան աղիքի հիւծախտէ կը մեռնի տղեկ մը՝ որուն մնունդն էր կովու մը չեփած կաթը։ Տղուն՝ մահուանէն վերջ կովը կը մորթեն և անոր թոքախտաւոր ըլլալը կը հաստատուի մանրէաբանական քնչ նութեամբ (Dr Demme)։

Աղջկանց գիշերօթիկ զպրոցի մը մէջ կարճ ժամանակի մը ընթացքին աշակերտունիներէն 13ը թոքախտի նշաններ կը ցուցնեն և որոնցմէ չորսը կը մեռնին։ Կը մորթեն զպրոցին յատուկ կովը՝ որուն թոքախտաւոր ըլլալը կը հաստատուի (Olivier)։

Թոքախտի առանց ո՛ւ և է անցեալի, առողջ ընտանիքի մը երեք դաւակիները իբարու հաւել 2-3 տարեկան հասակին մէջ թոքախտէ կը մեռնին։ Այս տղոց մնունդն էր՝ չեփած կաթը տունին մէջ դոնուած կովու մը՝ որ առողջ կը կարծուէր։ Կովը մորթելով տեսնուած է որ կենդանին կատարելապէս թոքախտաւոր էր (Pruttgers)։

Ժընէվի բժիշկներէն մէկուն աղջիկը, մինչև 16 տարեկան կատարելապէս առողջ, մէկէն կը սկսի առանց որոշ պատճառի մը հայրլ-մաշիլ։ Տասը ամիսներ երթեւեկող բժիշկները աղջկան հիւանդութենէն բան մը չեն հասկնար, և հայրը, զիտութեան ծառայելու սիմակնապտակով, աղջկան մահուանէն վերջ քաջութիւն կ'ունենայ անոր դիազոնութիւնը կատարելու և կը հաստատէ թէ աղջիկը աղիքի հիւծախտէ մեռած է։ Ընտանիքին պար-

րագաներուն մէջ ո՛ւ և թոքախտաւոր չկար։ բայց հայրը կը յիշէ թէ ամէն կիրակի աղջիկը բարեկամի մը ագարակը երթալով՝ կով կթած ժամանակին՝ հում հում կաթ կը խմէր։ Միեւնոյն ագարակին կովերը Քոխի թիւպէռքիւնի փորձի կ'ենթարկուին և կը հաստապուի թէ 5 կովերէն 4ը թոքախտաւոր են, որոնց երկուքը նոյնիսկ ծիծերու հիւծախտ ունէին։ Այսչափը բաւական էր բացարելու խեղճ աղիքի հիւծախտին պատճառը։ Կովու կաթով սնուցուած տղոց զրեթէ կէսը թոքախտէ կը մեռնին՝ և այն աղ՝ հազիւ մէկ-երկու տարեկան հասակին մէջ։

Այս տողերէն կը տեսնուի թէ վտանգը խիստ մեծ է, բայց շատ զիւրաւ կարելի է առաջքը առնել։ Ինչպէս միսը՝ կաթն ալ խմելէ առաջ բաւական է լաւ մը եռացնել, ահա՛ միջոց մը պարզ, գործնական և վստահելի։ պէտք է բնաւ չգոյ ծածել հում կաթ։

Մարդու միջոցաւ փոխանցում։

Լոինք թէ թոքախտը ամինէն շատ տարածուած հիւանդութիւններէն մէկն է և այդ տարածման ու փոխանցման գլխաւոր և ամենէն կարեւոր ազդակն է մարդու։

Թոքախտը կը փոխանցուի պարզ հպումով (համբոյր), սեռային յարաբերութեամբ, ժառանգականութեամբ, սեղանի յատուկ սպամներով (զգալ, պատառքաղ, գաւաթ ևայլն), թուքին միջոցով ևայլն։ Վերոյիշեալ փոխանցման պատճառներէն ամինէն կարեւորը, զիւրինը և յաձախակին ապահովաբար թուքն է։ Հաշուուած է որ մարդ թուքին միջոցաւ միջին հաշուով 7 միլիառ թոքախտի միքրոպ կ'արտաքսէ մէկ օրուան մէջ։ Ենթական կը թքնէ հողին վրայ կամ թաշկինակին

մէջ . թուքը կը չորնայ , կը վերածուի ամենափոքրիկ մասնիկներու՝ բեռնաւորուած անթիւ Քոխի պասիկներով , և , հովէն ու հոսանքէն քշուած . կը տարածուի շրջակաները՝ ամէն տեղ . այդ մասնիկները կ'երթան տեղաւորուիլ վարագոյներու , գորգերու , հագուստներու և վերջուպէս ամէն տեսակ կահկարասիներու վրայ . ինչպէս նաև կերակուրներու , պտուզներու . ծաղիկներու վրայ , այնպէս որ առանց չափազանցելու կարելի է ըսել թէ՝ եթէ թոքախտաւոր մը մասնաւոր և խնամով հականեխուած ամաններու մէջ չթքնէ , իր շուրջիններուն համար փոխանցման տեւական աղբիւր մընէ : Դուրսը , փողոցներուն , հանրային կառքերուն , եկեղեցիներուն , թատրոններուն , սրճարաններուն մէջ թոքախտին պասիլը պարունակող փոշին պակաս չէ , և . այդ միքրոպները ա'յնքան առատ կ'ըլլան՝ որքան թոքախտաւորներուն թիւը մեծ է և զգուշական միջոցները թերի կամ պակաս :

Ընդհանրապէս մեծ , բաղհամարդ քաղաքներու մէջ միքրոպաւոր փոշիները աւելի առատ են՝ քան գիւղերու մէջ , և շատ անգամ բազմամարդ կեղուններուն մէջ , նեղուածք . խոնաւ տուներ , անբաւական և խարդախուած սնունդին հետ միացած՝ հիւծախտին տարածման կը նպաստեն խիստ դիւրաւ :

Ժառանգականութիւն:

Հին ատենական երբ , երբ գեռ գաղափար չունէինք թոքախտին մանրէին և անոր փոխանցման միջոցներուն վրայ , բժիշկներուն համար միայն հիւծախտաւորին տըղան ժառանգականութեամբ թոքախտաւոր կ'ըլլար :

Քոխի պասիլին գիւտէն իվեր հաղարաւոր փորձեր , ուսումնասիրութիւններ , օրինակներ համտատած են թէ՝

ժառանգականութեամբ թոքախտաւորներ կան , բայց ասիկա բացառութիւն մընէ : Ինչ որ նշարտութիւն է և գրեթէ ընդհանրական՝ այն է թէ՝ թոքախտաւորի մը զաւակները ծնունդով թոքախտաւոր չեն , բայց տկար ըլլալով . դիւրութեամբ ենթակայ են թոքախտէ վարակուելու , եթէ թոքախտաւոր ծնողաց հետ մէկ յարկի տակ ապրին :

Եթէ թոքախտաւոր հոր մը կամ մօր մը նորածին տղան ընտանիքէն նեռացուի ու առողջ մթնոլորտի մը մէջ ապրի՝ թոքախտաւոր չըլլար :

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԻՉ ՊԱՏՃԱՌՆԵՐ

Հողը:

Հօինք թէ թոքախտին գլխաւոր և առաջին պատճառու միքրոպ մընէ՝ որ մարդուն կը փոխանցուի այլեայլ միջոցներով : Բայց քանի որ այդ միքրոպը ամէն տեղ կը գտնուի , ինչո՞ւ համար կարդ մը մարդիկ իրենց կեանքին ամբողջ տեւողութեանը կը գիմագրեն յաղթականօրէն՝ և ուրիշներ այնքան դիւրաւ զոհ կ'ըլլան թուխի պասիլին : Ի՞նչու , օրինակի համար , երկու անհատ թոքախտաւորի մը քով միենայն պայմաններուն տակ ապրելով , մին թոքախտաւոր կ'ըլլայ՝ իսկ միւսը զերծ կը մնայ :

Պատճառը այն է որ միմիայն միքրոպը բաւական չէ : Անշուշտ թոքախտը առանց Քոխի պասիլին չըլլար , բայց որպէսպի այդ միքրոպը աճի , զարգանայ և հիւծանգութիւնը յառաջ բերէ . պէտք է որ գտնէ պատճառատած և իրեն աճման յարմար հող մը :

Երբ առաջին տնգամ միքրոպները ուսումնաւիրուցան, մանրէարանները համոզումով կը դաւանէին թէ բաւական է որ մանրէ մը մարմնոյն մէջ, գործարանաւոր կազմածի մը մէջ մուտք գտնէր, տարափոխիկ հիւանդութիւն մը անկասկած պէտք էր ծայր տալ: Բայց հետզհետէ հազարաւոր օրինակներ հաստատեցին թէ՝ շատ անգամ այդ միքրոպները մեր մարմնոյն մէջ կը մտնեն և հօն կամ կը ջնջուին և կամ անվասա, թաքուն վիճակի մը մէջ կը մնան. սա փաստ մըն է թէ հողը՝ ենթակային մարմինը՝ միծ դեր կը խաղայ հիւանդութեան ծագման:

Ինչպէս որ հովէն քչուած հունտ մը ամէն տեղ և ամէն ժամանակ անպայման չի ծլիր և պէտք է որ իրեն անման յարմար հող մը ունենայ, նոյնպէս ալ միքրոպ մը պէտք է որ մեր մարմնոյն մէջ գտնէ իր անման յատուկ միջավայր մը և ընդունակութեան մասնաւոր պայմաններ՝ որոնք մարմինէ մարմին և վայրկեանէ վայրկեան կը տարբերին: Թոքախասաւորի մը զաւակներուն մարմինը մեծ ընդունակութիւն ունի թոքախտ ըլլալը. իսկ ուրիշ անհատ մը, միեւնոյն միջավայրին մէջ ապրելով, բացառարար կրնայ թոքախտաւոր ըլլալ՝ պոյմանաւ որ հազիւ զգալի բայց որոշ ազդեցողութիւն մը գոյութիւն ունենայ: Օրինակի համար, մկաններու կամ գործարանական հիւթերու ֆիզիքական կամ քիմիական թեթև փոփոխութիւն մը կ'ազդէ մարմնոյն ընդհանուր ուժականութեան վրայ, և, ատոր հետեւանք, միքրոպին հանդէպ մարմնոյն գիմազրութիւնը կ'աւելինայ կամ կը պակսի, այնպէս որ քիչ առաջ միքրոպին դիմազրող հողը կ'ըլլայ նպաստաւոր հող մը անոր անման:

Խոհաւորիւն:

Երբ օդը տաք է, խոնաւութիւնը ձշմարիտ արգելք մը կ'ըլլայ թոքային արտաշնչման և թեթև քրտինքին, որով աեղի չունենար մարմինին վրկարար զովացումը և տաքութեան արտադրած անկարգութիւնները կը սաստկանան (մկանային թմրութիւն, մարսողական գործառնութեանց գանդաղում ևալին) և վերջապէս կը նուազեցնէ լոյսի միքրոպասպան յատկութիւնը արտադրող գրգռութիւնը:

Երբ օդը ցուրտ է, խոնաւութիւնը, օդին հաղորդականնութիւնը աւելցնելով, մարմինին ցրտացումը կը շատցնէ:

Արդէն ամէն մարդ խոնաւ տուններու մասին ծանօթութիւն ունի և հակառազդապահական ըլլալը գիտէ. թոքախտը մասնաւ որապէս խոնաւ բնակավայրերու մէջ շուտով կը տարածուի և անթիւ գոհերու պատճառ կ'ըլլայ:

Տախորիւն:

Զափազանց տաքութիւնը վնասակար է, որովհետեւ այս պարագային տուած կը միերէ չղային զերգագութիւն մը, արտակարգ քրտինք, ախորժակի կօրուստ՝ որով ընդհանուր մնդաբութեան անկարգութիւն եւ նուազում:

Կիզիչ տաքութիւնը խիստ նեղացուցիչ է թոքախտաւորին համար, որովհետեւ լաւ շունչ չի կրնար առնել, տեսակ մը թմրութիւն կը զգայ և արագօրէն կը հիւծի: Հազը կը շատնայ՝ նեղերու աստիճան, քունը կը փախի և շատ ատեն գիշերը տեսակ մը խիստ ծանր անձկութիւն կը զգայ:



Զափաղանց տաքութիւնը միայն հիւանդին արդէն խախուտ առողջական վիճակը չի ծանրացներ, այլ անոր ոյժը սպառելով և մարմնոյն կազմածներուն գործառ նութիւնները տկարացնելով, ախտաւոր միքրոպներու, նամանաւանդ Քոսիի պասիլին դիւրաւ ճարակ լլլալու կը նախապատրաստէ մարմինը:

Յուրա:

Թոքային հիւանդութեանց մէջ ցու րտը միշտ նկատուած է ամենէն կարեւոր ազգակը: Քիչ մը ցուրտ առերեմ, հարբուխ եղած եմ, կը հազար, ոսկորներս կը ցաւին... այսպէս կ'ըսեն հիւանդները:

Յուրատը ինքնին վնասակար չէ, քանի որ լերան վրայ շինուած սանաթարիօմներուն մէջ կը տեսնուի որ թոքախտաւորին ախտրժակը կը բացուի և իր ընդհանուր վիճակը կը բարեկաւուի: Աւելի՝ օդին յանկարծական փոփոխութիւնները և հոսանքները վնասակար են, որոնք միքրոպներու աճման յարմար գետինը կը պատրաստեն:

Օդ եւ Լոյս:

Լոյսին քիմիական և բնախօսական ազգեցութիւնը բոյսերուն վրայ՝ շատեր գիտեն: Նմանապէս արեգական-ձառագայթները կենդանիներուն քով, ներքնաբջիջային ոքսիտացման, մկանային աշխատութեան, արիւնամաքրութեան վրայ բացայատ ազգեցութիւն ունին: Դիտուած է որ լոյսէ բոլորովին զրկուած կամ քիչ լուսաւորուած վայրերու մէջ բնակող անհատները կը դեղնին ու կը տկարանան, ճիշտ ինչպէս մութին մէջ աճած բոյսերը: Տեսէք բանտէն ելած մարդ մը, ի՞նչպէս գունատ է Տիքրոպարանները խիստ մօտէն և իննամքով ուշ-

Միքրոպարանները խիստ մօտէն և իննամքով ուշ-

սումնասիրած են լոյսին ազգեցութիւնը մանրէներու վրայ: Փորձով հաստատուած է որ, կարգ մը միքրոպներ, արեւուն ճառագայթներուն ազգեցութեան տակ կը մեռնին և կը ջնջուին. այս կարգէն է թոքախտին պասիլը: Ուրեմն մութ, լոյսէ զրկուած տան մէջ թոքախտին միքրոպը աւելի դիւրաւ կ'աճի, այնպէս որ այսօր առածի կարգ անցած է բաել.—«Ո՛ւր որ արեւը չի մըտներ, հոն թոքախտը բոյն կը դնէ»:

Օդին կարեւորութեան և ազգեցութեան վրայ խօսիլ աւելորդ է: Թող մէկը ապականուած օդի մէջ ապրի, մարմինը վատառողջ պիտի ըլլայ, չնչառութեամբ աւելի քիչ թթուածին կը տրուի կազմածներուն, մարմնոյն ներքին այրումը կը դանդաղի և տաքութեան և ուժի արտադրութիւնը կը պակսի: Նոյնպէս ապականուած օդին մէջ ածխային թթուն կը կուտակուի, որով կը սկսի տեւակսն, անզգալի և դանդաղ չնչահեղձութիւն մը: Ասոր իրը հետեւանք սննդառութեան գործունէութիւնը կը խանգարի, որով յառաջ կուգայ մարմնական ընդհանուր վատթարացում մը, որով միքրոպին աճման և ուռածացման յարմարագոյն հող մը:

Թատրոնները, եկեղեցիները և մասնաւորաբար վարժարանները պէտք է ընդարձակ ըլլան և ստէպ օդաւորել: Նմանապէս գէթ պառկած սենեակը պէտք է օդաւէտ ըլլայ:

Տարիք եւ Սեռ:

Երբեմն մօրը կաթը չի բաւելուն պատճառաւ նորածին տղուն կը տրուի կովու կաթ և ուրիշ սննդեղէններ, որոնց վրայ աւելնալով խնամքի պակասը, անպայման առաջ կուգայ սննդառութեան խանգարում (փսխում, փորհարութիւն ևայլն): Տղան կը ակարանայ,

ոչինչ ցրտառութեամբ մը գիւրաւ հարբուխ կ'ըլլայ, և օրին մէկը խոյլեր առաջ կուգան՝ որոնք թոքախտին առաջին քաղերը կը կազմեն:

Տղան դպրոցին մէջ եթէ զրկուի օդէ և լոյսէ, առնէ անբաւական մնունդ մը, ունենայ ուղեղային չարաշար աշխատութիւն, յուսախարութիւններ, տեսակ տեսակ սրտնեղութիւններ, առաջ կուգայ մարմնոյն ընդհանուր տկարութիւն մը՝ որ թոքախտին գուռ կը բանայ:

Երբեմն ալ կը պատահի որ տղան չափէն աւելի շուտ կը մեծնայ և այդ պահուն իրեն ֆիզիքական աճման անհրաժեշտ եղող տարրերը չնդունելով թերի կամ խարդախուած մնունդի չնորհիւ, տղան կ'ունենայ զլիսուցաւ, իրիկունները քիչ մը տաքութիւն, ինչ որ կը վերապրուի աճման տեսնդին (fièvre de croissance), բայց արդէն թոքախտը սկսած է:

Տղան դպրոցը աւարտած է. շուկայ պիտի իջնէ: Ոմանք բացօթեայ կամ օդաւէտ վայրեր պիտի ապրին. շատ լաւ է: Բայց կարգ մը երիտասարդներ պիտի երթան գոցուիլ խանութներու, գործարաններու մէջ. ասոնք հիւանդանալու հակամէտ ին:

Գալով կիներուն, տարբեր հարցեր ալ կան նկատելի: Սեղմիրանին՝ թոքային և մարտողական գործարաններու վրայ ըրած գոշազ ազդեցութիւնը շատ անգամներ ըստած և ծանօթ է ամենուն:

Յետոյ կայ ազջկան կազմութեան շրջանը. շատեր այս շրջանին մէջ կ'ունենան անարխինութիւն կամ դաշկախտ: Շատ հաւանական է որ կարգ մը ուրիշ պատճառներ արբունքի դաշկութիւն յառաջ բերեն. սակայն շատ ատեն թաքուն թոքախտ մը կը քնանայ

անարիւնին քով, և, օրին մէկը, ո'եւէ չափազանցութենէ վերջ կամ ամուսնացած ատեն երեւան կ'ելլէ:

Նոյնպէս եթէ տան մը մէջ թոքախտաւոր մը կայ, երիկ մարդը ընդհանրապէս ամբողջ օրը տունէն դուրս կ'ապրի, իսկ կինը՝ գիշեր ցերեկ հիւանդին մօտ ըլլալով՝ աւելի ենթակայ է վարակուելու:

Ծիրերը, ընդհանրապէս ֆիզիքապէս տկարացած են և մարմնոյն բջիջները իրենց առուգութիւնը կորսնցուցած ըլլալով՝ աւելի գիւրաւ թոքախտի միքրոպներուն ճարակ կ'ըլլան: Ընդհանրապէս այնպէս կը կարծուէր թէ ծերերը թոքախտէն զերծ կը մնան: Ընդհակառակը, հազարաւոր օրինակներ հակառակը կը հաստատեն և ծերերն ալ երիտասարդներուն նման կրնան թոքախտէ վարակուիլ:

Արհեստներ:

Շատ մը արհեստներ մարմինը կը նախապատրաստեն թոքախտի. ասոնցմէ ոմանք չափազանց յոգնութիւն պատճառելով, ուրիշներ իրենց հակառողջապահական վիճակով, մարմինը կը տկարացնեն և զայն ենթակայ կ'ընեն միքրոպի աճման: Երկաթագործները, ջալացպանները, մարմարինի վրայ աշխատողները, համաւաքները, փուապանները, ծխախոտ պատրաստողները և այլն ասոնց կարգէն ին: Այս արհեստաւորները չափազանց յոգնութեան հետ, եթէ ունենան նաև առողջապահական միջոցներու պակասութիւն, սնունդի անբաւարարութիւն և այլն, թոքախտաւոր ըլլալու մեծ ենթակայութիւն կ'ունենան:

Ընդհանրապէս գոց, մօւթ, օդէ զրկուած, խոնաւ, գրասենեակներու մէջ աշխատող պաշտօնեաներն ալ թոքախտի միքրոպի աւերներուն զոհ կ'երթան:

Հիւանդութիւններ:

Թոքախտի ընդունակութեան հող պատրաստող պատահական պատճառներէն պէտք է յիշել նաև կարգ մը սուր կամ քրօնիկ, տեղական կամ ընդհանուր հիւանդութիւններ՝ որոնք մարմինը տկարացնելով թոքախտին մանրէին մուտքը և անոր աճումը կը դիւրացնէն։ Թոքախտը շատ ատեն կը յաջորդէ քիչ ու շատ երկար տեսող հարսանիթին (rougeole=Գլզամուի)՝ որ հասարակ և պարզ հիւանդութիւն մը նկատուած է, կապուտ հազի (coqueluche), էնֆլուէնցայի ևայն։

Քթի խցումը, կրինուող փողացաւը (angine), նշագեղցատապը (amygdalite) կանոնաւոր չնչառութեան արգելք հանդիսանալով, թոքախտի սկսման կրնան նպաստել։

Շատ անգամներ թոքախտաւորէ մը լսելու առիթն ունեցած ենք թէ սկիզբէն, մէկ-երկու տարի առաջ, կրծամաշկի բորբոքում մը, չոր կամ հոսումով (pleurésie sèche ou avec épanchement) ունեցած է և անոր յաջորդած է արդի հիւանդութիւնը։

Ուղեղային հիւանդութեանց մէջ թոքախտը հաղուագիւտ չէ։ Անդամալուծութեան, յիմարութեան, վերնոտութեան (épilepsie). իսթէրիի (hystérie), և այլնի մէջ ջղային խանգարումով, արեան կանոնաւոր շրջանը և մարմնոյն ընդհանուր սննդառութիւնը մեծապէս կը խանգարուին և միքրոպի աճման նպաստաւոր հող մը կը պատրաստեն։

Նմանապէս շաքարախտը օրկանական մեծ տկարութիւն առաջ կը բերէ և նամանաւանդ շաքարային միշավայր մը ստեղծելով, թոքախտին մանրէն ամենադիւրաւ կերպով կ'ածի և կ'ուռճանայ։

Վերջապէս ալքօչամոլը իր կեանքը շատ անգամ թոքախտով կը վերջացնէ։

Զարաչար յոզնուրիւն։

Ֆիզիքական կամ մտաւորական չարաչար աշխատութիւնները մարմինը կը յոգնեցնէն և կը տկարացընեն, և, քանի որ հողը տկար է, Քոխի մանրէն կրնայ դիւրաւ պատուաստուիլ և թոքախտ արտազրել։

Տօմուրիւն և յուզում։

Տրտմութիւնը, յուզումները, մտքի երկարատև չարչարանքները շատ անգամ առաջ կը բերեն ջղային ընկճում մը՝ որ կ'ազդէ մարմնոյն ամբողջ կազմին և անոր առողջութեան վրայ. հողը տկարանալով, մանրէն դիւրաւ կ'ածի։ Իբրև փորձ՝ կարգ մը կենդանիներու մարմնոյն մէջ միքրոպաներ ներմուծած են, և հաստառուած է որ ասոնցէ ոմանք աղմուկ հանելով վախի ենթարկուած են, և միւսները՝ հանդարա թողուած։ Առաջինները չուտով մեռած են. իսկ վերջինները մեծ մսսայր ողջ մնացած են և կամ միքրոպաները դժուարաւ և դանդաղօրէն աճած։


Թուառուրիւն, գրկանի։

Թշուառութեան իբր հետեւանք, սնունդի պակասը մարմնական ընդհանուր տկարութիւն մը առաջ կը բերէ՝ որով մանրէները արագօրէն և դիւրաւ կ'ածին։

Աղքատները, գէշ և անբաւարար սնունդին հետուանալով նեղ, մութ ու խոնաւ բնակավայր և հազոււսի ու վաւելանիթի նուազութիւն, պատրաստ հող մը կը ներկայացնեն թոքախտի։

Մեծ քաղաքներու, բազմամարդ կեդրոններու մէջ, գործը ձախողուած բազմանդամ ընտանիքներ, գործաւորներ, զրկուածներ շատ դիւրաւ զոհ կ'երթան թո-

քախտին։ Եւ ասոնց թիւը խիստ մեծ է, ինչ որ ընկերութիւնը պարտաւոր էր և կրնար խնամել և թշուառութիւնը նուազեցնելով՝ փրկել թշուառ մարդկութեան այս հէտ բեկորները։



ԿԱՆԽԱԶԳՈՒՇՈՒԹԻՒՆ

Նախորդ էջերը, կը կարծենք, պարզօրէն կը հասւ տատեն թէ ո՞րքան ալլագան և հասարակ պատճառներ ամէն վայրկեան մարդը թոքախտաւոր կրնան ընել։ Թոքախտը՝ Դամոկլեան սուրի նման ամէն անհատի գըլխուն վերև կը գտնուի։ Այսօր կամ վաղը մարդ թոքախտաւոր կրնայ ըլլալ։ Բայց կրնայ նաև կարգ մը զգուշութիւններով զերծ մնալ այդ ահռելի պատռհասէն, որուն անունն անգամ սոսկում կը պատճառէ հաւսարակութեան։

Հոս մենք երկու կէտ նկատի կրնանք առնել։ Նախ մէկը՝ որ արդէն թոքախտաւոր է, հիւանդութիւնն ալ քիչ ու շատ յառաջացած։ Կոռուիլ պէտք է աւերներուն դէմ, ինչ որ դժբախտարար շատ ատեն անկարելի է և կամ լոկ բժիշկի գործ։ Դրքիս վերջին մասին մէջ պիտի ջանանք համառօտակի երկու խօսք ըսել թոքախտի դարձանին վրայ։

Միւս կէտը մեզի համար աւելի կարեւոր, աւելի դիւրին է, այն է՝ պարզել հասարակութեան առջև այն ամէն իրագործելի կանխազգուշական միջոցները՝ որոնց կիրառումով թոքախտէ զերծ կրնանք մնալ։

Այս կանխազգուշական միջոցները երկու տեսակ են։

- I. Հասարակական կամ Ընկերային կանխազգուշուրին
- II. Անհատական կանխազգուշուրին։



I ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՆԽԱԶԳՈՒՇՈՒԹԻՒՆ

Ասոր նպատակն է գործածումը այն միջոցներուն՝ որոնք միքրոպլին տարածման արգելք կը հանդիսանան։

Թոքախտը շատ ընդհանրացած հիւանդութիւն մըն է ընտանի կենդանիներուն մօտ։ Արգ, տեսանք թէ թոքախտին մանրէն գլխաւորաբար կաթի և մօի միջոցով կը փոխանցուի։ Անշուշա օրէնքներ հաստատուած են որպէսպի մորթուած ամէն կենդանի անասնաբուժական քննութենէ վերջ սպառման յանձնուի։ Սակայն Տաճկաստանի մէջ ամէն ինչ անկատար և անկանոն է։ Օրէնքը գրաւած է, բայց յաճախ միայն դրամ շորթելու միջոց մըն է այն և ո՞չ ուրիշ բան։ Արդէն անասնաբոյմներ կը ճանչնանք՝ որոնք իրենց տգիտութեամբ կը փայլին։ Տեսանք իբր թէ գիտութեան մարդ մը՝ թուրքանասնաբոյժ մը՝ որ կովը եղէն չէր կրնար զանազանել։ Ըսածնիս չափազանցութիւն չէ և ոչ ալ բացառութիւն։ Եւ յետոյ արդէն ամէն տեղ ալ անասնաբոյժ չկայ։ Ամենէն կարծ, դիւրին և գործնական միջոցն է կաթը խմել՝ միայն լաւ մը եռացնէ վերջ և լաւ չեփած միսը երբեք չգործածել։

Տեսանք նաև թէ ծիւրախտի տարածման ամենապարզ, ամենադիւրին և գլխաւոր պատճառն է թոքախտաւորի չորցած թուքին մասնիկներուն չնորհիւ թրուշտող միլիոնաւոր միքրոպլիները։ Թուքը ուրեմն գլխաւոր թշնամին է և պէտք է կոռուիլ անոր դէմ աղդուօրէն։

Իւրաքանչիւր թոքախտաւոր պարտի թքնել դիւրաւ հականեխելի մասնաւոր գրպանի թքամանի մը մէջ։ Եթէ այս զգուշութիւնը կանոնաւորապէս ձեռք առնուեր և գործադրուեր, արդէն թոքախտը զգալիօրէն պիտի նուազէր։ Բայց որպէսզի բժիշկը կարենայ այս կանխազզուշական միջոցները պատուիրել թոքախտաւորին, պէտք է որ նախ ձեռվ մը ենթակային հասկցնէ իր հիւանդութեան խուռթիւնը և այն ամէն վըտանդները՝ որոնք կը սպառնան նախ իրեն և յետոյ իր պարագաներուն։

Նմանապէս հիւանդը տան մէջ մասնաւոր և հականեխուած թքամանի մը մէջ պիտի թքնէ և ոչ թէ գետինը կամ թաշկինակին մէջ։

Հակառակ ալս միջոցներուն, շատ դիւրաւ ըմբռունելի է որ թոքախտաւորի մը բնակած սենեակին մէջ դարձեալ միքրոպներ կրնան գտնուել, որով. աւելի ապահովութեան համար, ամէն օր հարկ է պատուհանները բաց թողուլ զէթ մարդ չեղած ատեն և յետոյ թաց սփառցով մը զետնայարկը և կահկարասիները որբել. բացարձակապէս արգիլուելու է աւելի գործածութիւնը։

Եթէ թոքախտաւորը մեռնի, անհրաժեշտ է հիւանդին բնակած բոլոր սենեակները հականեխել բժիշկի մը պատուիրին համաձայն, և, հիւանդին անկողինները, հագուստները կամ լաւ մը հականեխել և կամ այրել։

Ահա՛ համառօտակի ինչ օր ամէն մարդ պէտք է գիտնայ և գործածէ թոքախտաւոր մը ունեցած պահուն։

1. Թոքախտը ամենէն շատ տարածուած հիւանդութիւնն է։

2. Կարելի է շատ անգամ թոքախտէ զերծ մնալ, եթէ թոքախտաւորը թքնէ մասնաւոր թքամանի մը մէջ։

3. Որքան օր թոքախտաւոր մը զգուշանայ փու-

ղցներուն մէջ թքնելէ, այնքան թոքախտի տարածման արգելք կ'ըլլայ, որով մարդկութեան մեծ ծառայութիւն մը կը մատուցանէ։

4. Թոքախտը բուժելի է։

5. Թոքախտաւոր գտնուած տուները բնաւ չաւել, այլ թաց սրբիչով մը մաքրել փոշիները։

Քանի մը խօսք ալ ընտանեկան կանխազզուշական միջոցներու վրայ՝ մանաւանդ երբ թոքախտաւոր մը ամուսնացած է և զաւակներ ունի։ Պէտք է որ ընտանիքին հայրը, եթէ օրինակի համար ինքն է թոքախտաւորը, աշխատի քիչ ու շատ հեռու մնալ իրեններէն, որովհետեւ մատաղ հասակին մէջ տղաք աւելի ենթակայ են հիւանդութիւնը իւրացնելու։ Միւս կողմէ մասնաւոր հոգ տանելու է ընդհանուրին լաւ և առատ աննդառութեան։

Կրնայ ըլլալ օր հետեւալ պարագան պատահի. տղան կը ծնի և մայրը թոքախտաւոր է. այն ատեն պէտք չէ օր մայրը մնուցանէ տղան և աշխատելու է առողջ ստնտու մը գտնել, տղան մօրմէն զատել. կարելի է այս միջոցով շատ ատեն տղան փրկել։

Ընտանիքներու մէջ եթէ թոքախտաւոր մը կայ, ջանալու է օր, եթէ անշուշտ կարելի է, հիւանդը իր պառկելու մասնաւոր սենեակը ունենայ։

Նոյնպէս աւելորդ է կարծեմ ըսել թէ՝ եթէ երիտասարդ մը թոքախտաւոր է, պէտք է զգուշանայ ամուսնանալէ, և ասի՛ երկու տեսակէտով, նախ իր անձին շահուն համար, և երկրորդ՝ յիմարութիւն պիտի ըլլար գիտակցաբար առողջ մէկը վարակել և մէկի տեղ երկու կամ աւելի հիւանդներ ունենալ ու խնամել։

Կարձ ժամանակի մէջ յաջորդական յղութիւնները, և մանաւանդ եթէ մնունդի ալ պակասութիւն ըլլայ,

կինը ենթակայ կ'ըլլայ թոքախտի . պէտք է խիստ
մօտէն բժիշկը չսկէ յդի կնոջ առողջութեան :

Վարժարաններու մէջ թոքախտին դէմ կռուելու
պարագան առողջապահական միջոցներու զլիխաւոր մէկ
էջը կը կազմէ : Դպրոցի վարիչներու և ուսուցիչներու
առաջ պարտականութիւնն է խիստ հոգ տանիլ դպրո-
ցական ընդհանուր առողջապահութեան և ի մասնաւորի
թոքախտի կանխազգուշական միջոցներուն : Կասկածելի
աշակերտը անմիջապէս դպրոցէն պիտի հեռացուի և
կրկին դպրոց պիտի ընդունուի՝ եթէ բժիշկէ մը որոշ և
լուրջ վկայական մը ներկայացնէ : Նոյնպէս, աղոթ
մեկնումէն վերջ, վարժարանին բոլոր պատուհանները
պէտք է բացուին և ամէն օր փոշիները պէտք է մաք-
րել՝ թրջուած սրբիչով մը կամ թաց կտորով
մը . երբեք պէտք չէ աւելի :

Նմանապէս բժիշկ մը կանոնաւորապէս, գէթ ա-
միսը երկու անգամ, պարտի վարժարան այցելի և
մանրակրկիտ քննութենէ անցնել կասկածելի աշա-
կերտները :

Վերջապէս ներելու շէ որ աշակերտները մէկ ամա-
նէ ջուր խմեն, ինչ որ սովորութիւն եղած է դժբախ-
տաբար :

Մեր վարժարաններու շինութեան ժամանակ երբեք
կարծեմ բժիշկի մը կարծիքը չէ առնուած, ինչ որ
պատճառ է թէ բոլորն ալ հակառաղջապահական են :
Անշուշտ այժմ կարելի չէ վերաշինել բոլոր վարժարան-
ները : Այդ պակասը մասամբ լրացնելու համար վերև
պարզուած կանխազգուշական միջոցներու գործադրու-
թեան մէջ՝ բնաւ թերանալու չկն կրթական գործիչնե-
րը :

Հասարակաց կառքերու, թրամվայներու, շոգե-

կառքերու մէջ, ինչպէս որ արդէն յաճախ խոշոր գրե-
մով ազդարարուած է, երբեք պէտք չէ թքնել :

Պղտիկ տղաքները օրը 10-20 անգամ, և մեծերն
ալ, մասնաւորաբար կիները, զիրար համբուրելու գէշ
սովորութիւնը իրը թէ քաղաքակրթութեան նշան մեր
մէջ մուտք կը դանէ : Ինչո՞վ կարելի է կանխատեսել թէ
այդ համբոյրին հետ պիտի չառնէ մարդ հարիւրաւոր
միքրոպներ թոքախտի կամ սիֆիլիզի : Ամերիկայի և
Անգլիոյ մէջ համբոյրի սովորութեան գէմ կռուելու ըն-
կերութիւններ հաստատուած են : Պէտք է որ ամէն մարդ
իր կողմէն օգնէ այդ վեասակար սովորութիւնը անհե-
տացնելու համար : Սիրոյ, գգուանքի, բարեկամութեան
համբոյրը գուցէ վազը առանց կասկածելու Յուդայի
համբոյրի փոխուի . . . :

II. ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱՆԽԱՋԳՈՒՅՈՒԹԻՒՆ

Եթէ կարելի ըլլար միքրոպի տարածումը արգիլել,
շատ պարզ է հասկնալ թէ թոքախտը գոյութիւն ունե-
նալէ պիտի դադրէր : Բայց կարելի է ըսել նաև թէ
այդափի թոքախտաւոր ալ պիտի չգտնուէր՝ եթէ մար-
դիկ տկարացած և ենթակայ հող մը ունեցած չըլլային :

Ուրեմն պէտք է անհատին հողը բարեփոխել և
դեռ հիւանդութեան միքրոպը բոյն չի դրած, գործա-
րանական և ժառանգական տկարութիւն ունեցող են-
թակայի մը կազմածը զօրացնել : Արդէն բնախօսական
թշուառութիւնը կամ տկարութիւնը (misère physio-
logique) թոքախտի տարածման զլիխաւոր պատճառներէն
մէկն է :

Թոքախտաւոր ծնողաց նորածին մանկան համար կանխազգուշական միջոցները պէտք է սկսի տղան ծնած օրէն իսկ։ Եթէ մանաւորապէս մայրը թոքախտաւոր է, հարկ է անմիջապէս տղան մօրմէն զատել և յանձնել ուժեղակազմ և առողջ ստնտուի մը, որուն բնակած տունն ալ ըլլայ օդասուն։ Ամէն օր տղան պիտի ընդունի գաղջ ջուրով լոգանք, յետոյ քիչ մը քոլոնիայի ջրով ամբողջ մարմինը լաւ մը մարձել, այսպէս սով մօրթին գործունէութիւնը կը գրդուի (stimuler), արեան շրջանը կը կանոնաւորուի և ջղային դրութեան գրգուռմերը կը մեղմանան։ Մանաւոր հոգ առնելու է տղան կաթէն կտրելու պահուն՝ որպէս զի մարմնական զգալի խանգարումներ տեղի չունենան։ Թեթև, դիւրամարս և սակայն սննդարար կերակուրներ պիտի տրուի և տղան մօնուկ հասակէն մարմնամարզի վարժեցնել՝ որպէս զի կուրծքը լաւ աճի։

Կարելի եղածին չափ ուշ վարժարան զրկել և ուսուցիչին պատուիրել որպէս զի տղան չափէն աւելի չախսառի և չնեղուի դպրոցին մէջ։

Երբ տղայ մը հիւանդութեամբ մարմին տկարութիւն ունի, պէտք է ամէն միջոց գործածել, մասնաւորաբար առողջապահական և սննդառական, որպէս զի մարմինը գտնէ իր նախկին ոյժը և առուգութիւնը։ Անշուշտ առողջապահական խնամքը, օդը, լոյսը, մարմնամարզը զօրաւոր ազդակներ ևն տկարացած մարմինին վերակենդանացման համար, բայց առոնք երկրորդական են՝ ընտիր, առատ, լաւ պատրաստուած և դիւրամարս սննդուղին քով, որը առաջինն է տկարացած մարմինի մը վերականգնման համար։

Նոյնպէս թոքախտը թշուառութեան արդիւնք է։

Գլխաւորաբար հարիւրաւոր զրկուածներ զոհ կ'երթան այս ախտին։

Ցորչափ չփոխենք ընկերային արդի կազմը, չբարելաւենք գործաւորին, աչխատաւորին, աղքատին դիրքը, բոլոր մեր վերեւ յիշած կանխազգուշական միջոցները պիտի չարգիւն թոքախտին տարածումը և անոր աւերները։

Անհրաժեշտ է լրջօրէն զբաղելու ընկերային միջոցներու խարգաւածմամբ, և այն ատեն՝ թոքախտին դէմ մղուած պայքարը աւելի արդիւնաւոր կ'ըլլայ։

ԴԱՐՄԱՆ

—◆◆◆—

Թոքախտը դարմանելու համար հին ժամանակներէ ի վեր գիտական կամ ֆորձական (empirique) անթիւ տեսակ դարմաներ գործածուած են և հնարուած՝ անվրիպելի նկատուած ահազին քանակութեամբ դեղեր։ Այժմ, այդ բաղմազան, այլազան, անկապ, ներսէն ու դուրսէն գործածելի դեղերէն հազիւ քանի մը հաար գործածական մնացած են և անոնք ալ խիստ վերապահութեամբ և զգուշութեամբ։

Մեծ մասը արդէն մոռացութեան դատապարտուած են։

Փորձառութիւնը ցոյց տուած է թէ օդափոխութիւնը, դաշտային կեանքը, լաւ սննդառութիւն մը, մէկ խօսքով առողջապահական միջոցներու կիրառումը՝ աւելի լաւ արդիւնք կուտայ, քան դեղերու գործածութիւնը՝ որոնք մասնաւոր և ակներեւ չահ մը չի տալով

հանդերձ, ստամոքսն ալ յոգնեցնելու անպատճեռւթիւնն ունին :

Քոխի միջքոպին գիւտէն վերջ, գիտունները, բշխիկները ջանացին և կը ջանան դեռ գտնել թոքախտի մասնաւոր դարման մը՝ շինուկ մը՝ օրը անպայման պիտի դարմանէր այս անուելի ախտը։ Տարին մէկ քանի անգամ գիտական գիւտերու հորիզոնին վրայ կամ թերթերու մէջ յուսոյ նշոյներ կը նշմարուին, բայց մինչև այսօր տակաւին միջոց մը շունինք, և, ահաջին յոյսերէն ու ոգեւորութիւններէն վերջ՝ յուսախարութիւնը շուտ հասած է։

Այժմ այն եղրակացութեան հասած ենք թէ, ցնորտնօրինութիւն, հիւանդութեան մանրէն ջնջել, երկրորդական խնդիր է, եթէ կարելի է այսպէս ըսել,

Ինչ որ պէտք է գիտնալ և ընել՝ պարզ է. — այն է մարմինը զօրացնել, բարեփոխել, հողը բարւոքել՝ թոքախտի ենթակայ չըլլալու համար։

Իրը դեղ կարելի է յիշել arsénic^t, phosphate^t, բաղադրութիւնները, lécithine^r, tanin^r, thiocole^r և լուն։ Իսկ մարմինը զօրացնելու համար՝ առողջապահական դարմանը աւելի օգտակար է։

Օրինակի համար՝ մարմնական շարժումները, մարմնամարզը, ջրաբուժութիւնը, այսինքն մէկ խօսքով մարմնական առողջապահութիւնը, և յետոյ լաւ սննդառութիւն մը, օդափոխութիւնը կ'ամբողջացնեն թոքախտաւորի մը արդի դարմանումը։

ՄԱՐՄՆԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆ

Ֆիզիմական ծարծւմներ.

Երբ հիւանդութիւնը բաւական յառաջացած է, ֆիզիքական շարժումները, մարմնական յոգնութիւնը կրնան շատ ծանր բարդութիւններ յառաջ բերել (առիւն թքնել, տաքութիւն, արիւնախուժութիւն և այլն)։ Այս պարագային մէջ անհրաժեշտ է կարելի եղածին չափ քիչ շարժիլ և չյոցնիլ, այսպէսով մէկ կողմէն նոր կնճռութիւններ յառաջ չեն գար, և երկրորդ՝ ենթական իր անունդէն առած ոյժը չը սկառեր։

Զբարուժութիւն.

Երբ թոքախտաւոր մը յօդացաւ չունի, կարելի է ամբողջ մարմնոյն տալ թեթեւոյնէն գաղջ կամ աղի ջուրով լոգանք, որուն աստիճանը հետզետէ պիտի իջեցուի 15 աստիճանի. յետոյ լաւ մը չորցնելու համար բաւական է քիչ մը կարծր անձեռոցով արագօրէն չփել։

Կարելի է նաև տուշ տալ, սակայն անհրաժեշտ է աստիճանաբար վարժեցնել։ Նախ պէտք է սկսի 25 աստիճանով և քանի մը օր վերջը միայն 15 աստիճանով շարունակել։ Զգեստները հագած մարդու մը մարմինին տաքութիւնը միջին հաշուով 32–33 աստիճան ըլլալով, 15 աստիճանի տուշ մը պազ տուշ կը համարուի։ Տուշը մորթային գործունէութեան ամենէն զօրաւոր գրգռիչն է և շատ կը գործածուի գերմանական սանաթորիոմներուն մէջ։ Հոս համառօտակի պիտի պարզենք տուշին առաւելութիւններն ու վտանգները։

Պաղ ջուրի գործածութիւնը ջղային գորգում առաջ կր բերէ, որուն անդրադարձումով մարմինին մակերեսին հերափողիկները կը կծկին և իբր հետեւանք մորթը անարիւն կ'ըլլայ, Արիւնը մակերեսէն խոյս տալով, տաքութեան կորուստը կը նուազի:

Արտաքին հերափողիկներու այս կծկումին կը համապատասխանէ ներքին երակներու ընդլայնում մը և արիւնը կը խուժէ ներքին գործարաններուն մէջ: Արեան շրջանը կ'արագանայ, սրտին կծկումները աւելի ստէպ և ընդհատուած կ'ըլլան: Շնչառութիւնն ալ շատ կ'ազդուի և կ'ըլլայ արագ, անկանոն և երբեմն ալ անձկալի:

Անմիջապէս քիչ յետոյ, ասոր հակառակ երևոյթուներ տեղի կ'ունենան, ինչ որ կը կազմէ տուշին հակազդեցութիւնը (réaction): Կծկուած մորթային հերափողիկները անմիջապէս կ'ընդլայնին, արիւնը աւելի առատութեամբ կը խուժէ անսնց մէջ և մորթը կը կարմրի: Թնդիւնները կը պակսին, բայց աւելի կը զօրանան և անսնց թիւը նախապէս եղածէն աւելի կը նուազի, վերջապէս չնառական շարժումները նուազ արագ են և աւելի կանոնաւոր: Ներքին երակները կը կծկին և տաքութեան աստիճանը կը պակսի:

Արեան շրջանի այս փոփօնումներուն ջղային դրութեան զրգառումներուն իբր հետևանք, ընդհանուր աննդառութեան գործողութիւնը կ'արծարծի, գործարանական այրումը կ'աւելնայ, մէզի արատաքսումը աւելի առատ: Պաղ ջուրին ջղային դրութեան վրայ ազդած խոռոչին կը յաջորդէ տեսակ մը խաղաղ հանգստութիւն: Եւ ոյժի անման հետ, միւս կողմէն քունն ալ աւելի կանոնաւոր կ'ըլլայ:

Սակայն, ինչպէս կարելի է դիւրաւ ըմբռնել,

նկատի ունենալով տուշի ուժգին ազդեցութիւնը, պէտք է անկէ օդտուիլ մեծ խոհեմութեամբ և անոր գործածութիւնը արգիլել ո'չ միայն յօդացաւ, այլ նաև տեւական տաքութիւն, թոքային ընդարձակ աւերներ և սրտի հիւանդութիւն ունեցող թոքախտաւորներու:

Ամէն պարագայի մէջ ջուրը 15 աստիճանէն վարերեք ըլլալու չէ, որովհետեւ մարմնոյն տաքութեան յանկարծական և խիստ մեծ անկումը արիւնը խուժել կուտայ գէպի ներքին գործարանները և այսպէս յառաջ կուգան շատ անդամ դիտուած կնճուոտութիւններ, որոնք են՝ երակի պայմում, արիւնախունում, արիւնաթքութիւն և յաճախ սրտի տեսակ մը կարկամութեամբ՝ մարմրուք և ուժաթափութիւն:

Ամէն պարագայի մէջ տուշը՝ զգուշութեամբ գործածելով՝ թոքախտի դարմանին մէջ կարեւոր ազդակ մընէ:

Ելեկտրականութիւն.

Ֆիզիքական ուրիշ ազդակներ ևս անժխտելի օգտակարութիւն ունին. ասոնց կարգէն է մասնաւորաբար ելեկտրականութիւնը: Ստուգիւ ելեկտրականութիւնը կ'ազդէ ջիղերուն, արեան, երակներուն և մկանունքներուն վրայ, նոյնպէս մասնիկներու փոխանակութիւնը կ'աճեցնէ և ընդհանուր սննդառութիւնը կը բարեփոխէ:

Գիտենք որ տեսակ տեսակ ելեկտրականութիւն կայ և փորձառութիւնը կը ցուցնէ թէ կալվանական ելեկտրականութիւնը աւելի օգտակար է:

Հազորսեներ.

Թոքախտաւոր մը բրդեղէն հագուստներ պիտի ունենայ, պայմանաւ որ ամառը շատ հաստ, իսկ ձմեռն ալ շատ թեթև չըլլան:

Ենթական դուրս ելած ժամանակ միշտ վերարկու մը (բարտըսիւ) ձեռքին վրայ ունենալու է, որպէսզի եթէ մէկէն օդը փոխուի, անմիջապէս հագնի:

Նմանապէս ամառ և ձմեռ, գիշեր և ցերեկ, մսին վրային ֆանելա հագնելու է, և ասի՛ ստիպողաբար և անպայման. այսպէսով հիւանդը աւելի նուազ ենթակայ է մսելու, որով կարգ մը կնճռոտութիւններէ (արիւնաշուժում, թոքախապ ևայլն) զերծ կը մնայ:

Բնակավայր.

Հիւանդին պառկած սենեակը պարտի ըլլալ օդասուն և պատուհանները հարաւային կողմը, այսինքն արեգակին դէմ բացուին: Սենեակին տաքութիւնը ամառ և ձմեռ 15 կամ 17 աստիճանը անցնելու չէ:

Սենեակին մէջ աւելորդ կահ-կարասիներ, մանաւանդ վարագոյներ գտնուելու չեն:

ՍՆՆԴԱՐԱԿԱՆ ԱՌՈՂՆՉԱՊԱՀՈՒԹԻՒՆ



Թոքախտաւոր մը բժշկելու և դարմանելու համար երեք գլխաւոր և կարեսոր ազդակներ կան.

1. Առողջ և առատ սնունդ տալ.
2. Գիշեր և ցերեկ մաքուր օդ ծծել.
3. Մտաւորական և ֆիզիքական ամէն կարգի յոգնութիւն ջնջել:

Այս երրորդութիւնը շատ պարզ կը թուի. բայց եթէ ուշի ուշով նկատի առնուի, մեծ թիւով թոքախտաւոր-ներ պիտի կրնան բժշկուիլ:

Խօսինք նախ սննդառական առողջապահութեան վրայ:

Թոքախտաւորի մը համար սննդառութիւնը ամենէն կարեսոր հարցն է, և, չկայ դեղ մը որ զայն փոխարինէ: Երբ մննդառութիւնը բաւարար ըլլալէ դադրի, հիւանդին վիճակը շուտով կը ծանրանայ և վտանգը՝ մօտալուտ կը դառնայ:

Ամէն բան կարելի է յուսալ և սպասել թոքախտաւորէ մը՝ որ լաւ կը սնանի և մասնաւորաբար կերածն ալ կը մարսէ: Զկայ, բժիշկ մը որ այս իրողութիւնը փորձով դիտած շլլալ և համոզուած որ՝ սնունդի հարցը հրաշքներ կրնայ գործել:

Այս սկզբունքին վրայ յենլով, մօտաւորապէս 20-30 տարի առաջ գերասննդառութեան (suralimentation) գաղափարը յղացուած է: Կարգ մը վարպետներ ո՛չ միայն սնունդի չափաւոր յաւելումով մը ուղեցին մարմինին վնասները փոխարինել և տկար մարմինը կազդուրել, այլ փորձեցին և յուսացին թէ չափազանց, տեսակ մը բռնի սննդառութեամբ հիւանդութիւնը պիտի կրնային խեղդել:

Յիրաւի այս կարգի փորձերէ վերջ հիւանդին մարմնոյն կշիռը զգալիօրէն աւելցած էր և ուժն ալ՝ իր նախկին վիճակը ստացած. սակայն, դժբախտաբար այս բարեկաւումը վաղանցուկ էր և անմարսողութեամբ կամ փորհարութեամբ՝ ինչ որ ստէպ կը պատահէր — մէկէն միւս օրը ենթական շահածը և քիչ մըն ալ աւելին՝ կը կորմնցնէր: Այս պատճառով այսօր գերասննդառութիւնը իրը թոքախտի դարման գրեթէ մէկ կողմ թողուած է:

Գերասննդառութիւնը անպատեհութիւններ ունի. սակայն պէտք չէ մոռնալ նաև որ թոքախտաւոր մը պարտի ուտել և լաւ ու առատ ուտել, առանց չափազանցելու:

Թոփիախտաւորի մը ստամոքսը շատ փափուկ է և

հակամէտ. նոյնիսկ շատ անգամ թոքախտը կը սկսի սուամոքսի խանգարումէ մը վերջ :

Ուրեմն թոքախտաւոր մը խնամած ժամանակ ուշի ուշով անոր ստամոքսին մարսողական կարողութիւնը և անոր դիւրագրգոռութիւնը ուսումնասիրելու է, բան մը որ անհատէ անհատ կը տարբերի, և յետոյ, պէտք է դաղափար մը ունենալ թէ որո՞նք են ամենէն լաւ սնընդեղէնները :

Քիմիական բաղադրութեան համեմատ գիտունները կերակուրները դասաւորած են և կը հաշուեն նախապէս թէ՝ թոքախտաւոր մը պարտի իր այսինչ և այնինչ կերակուրին շնորհիւ առնէ սա՛չափ բորակածին, սաչափ ջրածնաբնածխակ (hydrocarbure) ևյլն ևյլն : Գործնականին մէջ այս կարգի հաշիւները արդիւնաւոր չեն ըլլար : Մեզի համար լաւ պատրաստուած և ամէն սեսակ կերակուրները, որոնք ախորժակով կ'ուտուին, թոքախտաւորի մը յանձնարարելի սննդեղէններ են :

Ամնափոքր ծաւալի մէջ շատ զօրաւոր սնունդ մը տալու գիտումով, կարդ մը բժիշկներ, մասնաւորապէս գերմանիու մէջ, իբր սնունդ կը զործածեն միմիայն միս, իր ամէն ձեխն տակ : Անշուշտ ասիկա չափանցութիւն և սիմալ մը ըլլալը ամէն մարդ գիտէ այսօր, և որ ստամոքսը չափէն աւելի յոգնեցնելէ զատ ուրիշ բանի չի ծառայեր :

Այդպէս պիտի ըլլար նաև՝ եթէ հիւանդը միշտ և միմիայն խմորեղէն կամ միմիայն կաթ և կամ միմիայն բանջարեղէն ուտէր :

Արդէն ո՛չ միայն հիւանդներուն, այլ նաև առողջ մարդոց կերակուրներու պէսպիսութիւնը հաճելի և մարսողութիւնը դիւրին է. մարդ իր կերածէն աւելի կ'օգտուի՝ եթէ ախորժակով ուտէ :

Կան սակայն թոքախտաւորներ՝ որոնց պէտք է տալ ամէն տեսակ կերակուրներ, և սակայն ախորժակ չունին և անոնց անկարելի կը թուի ուտել ո՛ւ է բան : Խնչպէս կ'ըսէ առածը, ախորժակը ուտելով կը բացօւի, փորձել և համոզել պէտք է :

Ենթական ախորժակ չունի, որովհետեւ ընդհանուր տկարութիւն մը ունի, կամ մարսողութիւնը զանդաղորէն տեղի կ'ունենայ : Քիչ մը ոյժ տուէք որպէսզի ուտէ, և, քիչ օրէն պիտի դիսէք որ ամէն մարդու պէս կ'ուտէ, այսպէսով ո՛րչափ ուտէ՝ ա՛յնչափ պիտի զօրանայ, և ո՛րքան զօրանայ՝ ա՛յնքան ալ ախորժակը պիտի բացուի :

Եթէ առօրեայ հասարակ կերակուրներուն վրայ աւելցնենք հում միս, հաւկիթ, կաթ (ջուրի տեղ եթէ կարելի է), ինչպէս նաև ձկան իւղ (պայմանաւ որ օրական 6-8 ապուրի դգալ առնէ և ստամոքսն ալ կարենայ մարսել), թոքախտաւորի մը բժշկման մեծապէս կը նպաստենք և շատ ատեն կարծես հրաշք կը գործենք :

Օ Դ Ա Բ Ո Ւ Ժ Ո Ւ Թ Ի Ւ

Թոքախտաւորի մը դարմանին համար օդն ալ խիստ կարեսր դեր մը կը խաղայ : Ցերեկ և զիշեր, միտ մաքուր օդի մէջ ապրիլ . — ա՛յս է օդաբուժութեան նըսպատակը :

Հաստատուած է որ թոքային արտաշնչումով օդին մէջ կը ցնդի մարմնոյն մէջ կազմուած թունաւոր նիւթերը : Անհատ մը գոց սենեակի մը մէջ 24 ժամ ապրե-

լով օդը կ'ապականէ, և, եթէ շարունակէ այդ ապականուած օդը չնչել, դանդաղ՝ բայց տեւական թունաւորում մը կ'ունենայ. անշուշտ ասոր իբր հետեւանք չմեռնիր, բայց պէտք է խոստովանիլ որ հակառողջաւապահական է և իր առողջութիւնը քիչ ու շատ պիտի ազդուի հետզհետէ: Գալով հիւանդի մը՝ անշուշտ պիտի չկրնար ապրիլ գուռ ու պատուհան ամբողջովին դոցուած սենեակի մը մէջ:

Հիւանդի մը համար շատ յարմար պիտի ըլլար՝ եթէ բացօթեայ ապրէր. սակայն ասիկա ալ շատ անպատճնութիւններ ունենալուն համար, գէթ հիւանդի մը սենեակին պատուհանները գիշեր ու ցերեկ բաց մնալու են, ինչ որ օդաբուժութեան նպատակն էր: Ցերեկը հիւանդը լաւ մը ծածկուած ըլլալով, նա մանաւանդ ստքերը, կրնայ շուք տեղ մը բացօթեայ ապրիլ. իսկ գիշերները պատուհանները լայնօրէն բաց մնալու են, Անշուշտ եթէ վարժութիւն չունի, պատուհանները քիչ քիչ պիտի բացուին, մինչև որ լաւ մը վարժուի և ասի՝ օրուան բնդիր է:

Կարելի է ընթերցողը մեզ դիտել տայ թէ՝ հիւանդը գիշերները շատ ատեն կը քրտնի և պատուհանները բաց թողելով, ենթական կրնայ մսիլ և նոր կնճռոտութիւններու պատճառ ըլլալ: Տեսականապէս այս դիտողութիւնը իրաւացի պիտի թուէր, սակայն փորձը կը ցուցնէ թէ թոքախտաւորի մը քրտինքը կը դադրի՝ պատուհանները բաց թողելով և առանց ուէ դեղի քործածութեան: Ահա՛ առաւելութիւն մը՝ որ ինքնին պիտի բաւէր բաց պատուհաններով պակելու սովորութիւնը ընդհանրացնելու համար:

Առողջ և մասնաւորաբար հիւանդ մարդ մը հան-

դիստ և լաւ գիշեր մը անցնելու ամենալաւ միջոցն է պատուհանները բաց պառկիլ:

Այս միջոցը բաւական է ընդհանրապէս ջնջելու համար յուզումները, երազները, մզձաւանջները, նոյնպէս հազը կը պակսի, քունը աւելի կանոնաւոր կ'ըլլայ, առաւօտեան գլխու ծանրութիւնը կամ ցաւը կը դադրի:

Անքունութիւնէ տառապողներու լաւ միջոցն է պատուհանները բաց քնանալ. մէկ քանի օրէն կը սկսին քիչ ու շատ քնանալ, և առաւօտուն, փոխանակ գլուխը ծանր և մարմինը յոգնած ըլլալու, կ'արթննան զըւարթ, թեթեւանդամ և կայտառ:

Թոքախտաւոր մը փոխանակ վերմակներուն տակ կծկուելու, ամբողջ մարմինը քրտինքին մէջ լողալու, գոց սենեակի մը մէջ, օդը ապականած, ուր քրտինք և խուխ կը հոտի, աւելի լաւ է պատուհանները գիշեր ցերեկ բաց թողուլ, ուր ենթական մաքուր օդ պիտի ծէ, չպիտի քրտնի, գիշերը հանդարտ պիտի քնանայ և ընդհանրապէս քիչ պիտի հազայ:

Ահա՛ մեր առաջարկած օդաբուժութեան օգուտները՝ որ անհրաժեշտ են ոչ միայն նոր սկսած թոքախտաւորի մը, այլ միծ օգուտներ ունի նաև յառաջացած, ծիւրած, անյօյս նկատուած հիւանդին համար:

ՀԱՆԳՍՏԱԲՈՒԺՈՒԹԻՒՆ (Cure de repos)

Թոքախտաւոր մը, մարմինը զօրացնելով իր հիւանդութեան դէմ կոռւելու ի վիճակի ըլլալու համար, պարտի ո՛չ միայն իր ոյժը խնայել, այլ աշխատի՝ մարմնոյն շահէն պակաս սպառել: Մարմնոյն գոր-

ծարանական չահը միշտ աւելի շատ ըլլալու է օրաւական սպառումէն։ Ուրեմն թոքախտաւոր մը պէտք է առողջ մարդէ մը աւելի ուտել և շատ քիչ սպառել։ Պէտք է միշտ աչքի առջե ունենալ թէ, թոքախտաւոր մը ո՛չ միայն ապրելու է, այլ նաև տոկալու է հիւանդութեան զէմ մղուած կոիւին։ Ուրեմն մէկ կողմէն լաւ ուտել, լաւ մարսել, մաքուր օդ ծծել, և միւս կողմէն՝ աշխատիլ լնաւ չսպառել կամ կարելի եղածին չափ քիչ սպառել։ Ահա՛ այս է հանգստաբուժութեան նպատակը և այդ նպատակին հասնելու համար զգուշանալու է ո՛չ միայն փիզիքական, այլ նաև մտաւորական ու բարոյական յոգնութիւններէ՝ որոնք կը մաշեցնեն մարմինը։

Թոքախտաւոր մը հեռու մնալու է ամէն աեսակ մտատանջութենէ, մտաղբաղումներէ, յու զումներէ, երկար ու դժուար աշխատութիւններէ և մտաւոր ամէն տեսակ ծանր գործունէութենէ։ Պէտք է զէթ առժամապէս մէկ կողմ թողու առեւտուր կամ ուսում։ բան մը որ դժբախտսբար դժուար է հիւանդին հասկցնել և համրզում գոյացնել, բայց ամէն գնով պէտք է աշխատիլ ու յաջողիլ, որովհետեւ հակառակ պարագային, եթէ իր աշխատութիւնը շարունակէ, հիւանդութիւնը օրէ օր պիտի յառաջանայ և պիտի ստիպուի ինքնին գործէն քաշուի, բայց այն ատեն շատ ուշ պիտի ըլլայ և ախտին գործած աւելները անդարմանելի։

Երկար ընթերցումներ, թղթակցութիւններ, միտք յոգնեցնող խօսակցութիւններ՝ թոքախտաւորը կը նեղն, կը զրգան և կը յոգնեցնեն, ենթակային պէտք է, որչափ օր կարելի է, ստեղծել հանդարտ, խաղաղ մթնոլորտ մը։

Գալով մարմինական շարժումներուն, ժողովրդական անտեղի համոզում մը գոյութիւն ունի թէ՝ որչափ

հիւանդը պտտի, շարժի, աշխատի, նոյնքան ակնորժակը կը բացուի։ Ասիկա ճշմարիտ իրաղութիւն մըն է ասողչ մարդուն համար, իսկ թոքախտաւորի մը համար բոլորովին հակառակ տրդինք կուտայ, և ենթական եթէ քիչ մը յոգնի, բոլոր լաւ տրամադրութիւնները կը չնջուին և ախորժակն ալ զգալիօրէն կը պակսի, նմանապէս իրիկունները ջերմի աստիճանը կը բարձրանայ, աւելի կը քրանի ու կը նիհարնայ։

Անշուշտ բոլորովին տաքութիւն չունեցող սկզնակ, թեթև թոքախտաւոր մը ի հարկին կրնայ քիչ մը պըառախի, շարժիկ և թեթև աշխատութիւններ ընել, բայց ան ալ միշտ խնամող բժիշկին պատուէրին համեմատ։

Իսկ այն հիւանդը, որ միմիայն և կանոնաւորապէս իրիկունները քիչ մը տաքութիւն կ'ունենայ, կրնայ առաւոտուն քիչ մը պտտի, իսկ կէս օրէն վերջ պարտի հանգստանալ։

Գալով այն թոքախտաւորին՝ որ առաւօտ և երեկոյ տեւական տաքութիւն ունի, դարձանումի զլխաւոր պայմանն է բացարձակ հանգստապեթիւն անկողնին մէջ կամ երկայն աթոռի մը վրայ։

Ա Ա Ն Ա Թ Օ Բ Ի Օ Մ (Առողջարան)

Տեսանք նախորդ էջերուն մէջ թէ՝ այսօր թոքախտաւոր մը դարձանելու և բժշկելու համար ունինք շատ պարզ և հասարակ միջոցներ, որոնք ևն՝ լաւ ու տեղ, մաքուր օդ ծծել և հանգիստ առնել. բայց այս պարզ միջոցներու կանոնաւոր գործադրութիւնը խիստ դը-

ուար է, որովհետև առողջապահական միջոցներով զօրեցացնել տկարացած մարմին մը՝ մէկ օրուան խնդիր չէ, պէտք է կամք ունենալ և երկար ատնն շարունակել. գալով հիւանդին՝ առաջին առթիւ ամէն պատուէր կը մոռնայ. և կը թերանայ:

Այս անպատճենութեան առաջքը առնելու համար մասնաւոր հաստատութիւններ կան՝ ուր շատ մը հիւծախտաւորներ կը խնամուին մասնագէտ բժիշկի մը տեւական հակողութեան տակ: Այս հաստատութիւնը կը կոչուի սամարօրիու, որ ունի գիտական և հանգստութեան ամէն կարգի միջոցներ և դիւրութիւններ:

Հո՞ն է որ կարելի է թոքախտաւոր մը ճշմարտապէս խնամել. ենթական վստահօրէն կը գտնէ անհրաժեշտ նիւթական ապրուստը և բժշկական հսկողութիւնը. Հո՞ն է որ հիւանդը ուրիշ նմանօրինակ հիւանդներու հետ տեւական հաղորդակցութեան մէջ ըլլալով, տեսակ մը անգիտակից նախանձախինդրութեամբ կը հասնի մտքի և մարմնի բովանդակ կարգապահութեան, ինչ որ անհրաժեշտ է օրինաւոր դարմանի մը. Հո՞ն է որ կը տեսնեն և կը համոզուին թէ՝ ինչպէս ուրիշներ կը բժշկուին և կը սորվին իրենց հիւանդութիւնը դարմանելու միջոցները: Հօն ոչ մէկ բան դիպուածին թողուած է. — անունգ, նիստ ու կաց, զրօսանք և այլն, վերջապէս ամէն բան չափուած, ձեւուած է:

Ասոնց վրայ պէտք է աւելցնել նաև որ սանաթօրինին մէջ ամէն զգուշութիւն ձեռք առնուած է՝ անհատական և ընկերական առողջապահութիւնը ապահովելու համար, այսինքն թուքին, ինչպէս նաև հիւանդին տրամադրութեան տակ զրուած ամէն տեսակ առարկաներու մանրակրկիտ հականեխուամբ:

Այս պահուստ աշխարհիս ամէն կողմ, Թուրքիաէն

դատ, սանաթօրիօմններ հաստատուած են լեռներու բարձունքը, բլուրներու կողին, ծովեղները կամ հովիտներուն մէջ և ամէն տեղ լաւ արդիւնքներ կուտան: Թոքախտաւոր մը կրնայ դարմանուիլ և բժշկուիլ ինչպէս բարեխառն՝ նոյնպէս ալ ցուրտ կլիմաներու մէջ: Դիրքը երկրորդական արժէք ունի. ծիւրախտաւոր մը ինամելու մասնաւոր կլիմայ մը չի կայ. բաւական է որ օդը շատ փոփոխական և ձմեռն ալ շատ իսկառ ըլլայ՝ որպէսզի կարելի ըլլայ պատուհանները ամէն եղանակի: մէջ բաց պահել: Բայց պայման է որ բժիշկը խղճամիտ ըլլայ և գիտակից, որովհետև ո՛րքան արժէ բժիշկը՝ նոյնքան արժէք կ'ունենայ անոր վարած սանաթօրիօմ:

Սանաթօրիօմնները ընդհանրապէս լեռներու վրայ հաստատուած են, պատճառը այն է որ հօն օդը աւելի մաքուր է, կենդանաբար օդը մարմինը կը գրգռէ. հօն արեգակնային հառագայթացումը աւելի ուժգին է, այսինքն այն տեսակ պայմաններ կան՝ որոնք մարմինին կազմական գործունէութիւնները կ'արթնցնեն և ներքին այրումները կը դիւրացնեն:



Յ Ա Յ Ա

էջ

ՅԱՌԱՋԱԲԱՆ	3
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՍՈՒԹԻՒՆ	5
ԽՆՉՊԵՍ ՄԱՐԴ ԹՈՔԱԽՏԱԼՈՐ ԿԸԼԼԱՅ	9
ՈՒՂՂԱԿԻ ՊԱՏՃԱՌՆԵՐ	11
ԿԵՆԴԱՆԻՆԵՐՈւ միջոցաւ փոխանցում	11
Մարդու միջոցաւ փոխանցում	13
Ժառանգականութիւն	14
ՆԱԽԱՊԱՏՔԱՆՈՒԹԻՒՆ ՊԱՏՃԱՌՆԵՐ	15
Հողը	15
Խոնաւութիւն	17
Տաքութիւն	17
Ցուրտ	18
Օդ եւ լոյս	18
Տարիք եւ սեռ	19
Արհեստներ	21
Հիւանդութիւններ	22
Զարաչար յոգնութիւն	23
Տրտմութիւն եւ յուզում	23
Թշուառութիւն եւ զրկանք	23
ԿԱՆԻԽԱՋԳՈՒԹԻՒՆ	24
Հասարակական կանխազգուշութիւն	25
Անհատական կանխազգուշութիններ	29
ԴԱՐՄԱՆ	31
Մարմնական առողջապահութիւն	33
Ֆիզիքական շարժումներ	33
Զրաբուժութիւն	33
Ելեկտրականութիւն	35
Հագուստներ	35
Բնակավայր	36
ՄՆԴԱՌԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆ	36
ՕԴԱԲՈՒԺՈՒԹԻՒՆ	39
ՀԱՆԳՍՏՎԲՈՒԺՈՒԹԻՒՆ	41
ՍԱՆԱԹՈՐԻՈՒՄ	43

ՀՀ Ազգային գրադարան



NL0289016

ՀԵՂԻՆԱԿԻՆ ԳՈՐԾԵՐԸ

1. ՆՈՐՍՈՒՆԵՐՈՒ Ա.Ա.Պ.ՉԱՊԱՀՈՒԹԻՒՆԸ (Սպառություն)
2. ԱՐԱՐԻՉԸ ԳԵՑՈՒԹԵԱՆ ԱՌՋԵՒ, Բ. Տարագը. (Մամուլի տակ)
3. ԶԵՐՄԱՄՄԻՉՈՒԹԻՒՆԸ Դ. 10
4. ԹՈՒՅՈՒՆԸ Ճ. 10
5. ՍԵՖԻԼԻՍԸ (Մամուլի տակ)
6. ԿՐՈՆԸ ԵԽ ԲԱՐԵՇՐՁՅԱՒՄԸ (Թարգմ.)
7. ՎԱԽԻ (Մասոյի [թարգմ.])
8. ԳԵՏԱԹԻՒՆԸ ԵԽ ՓԵԼԻՍԱՓԱՅՈՒԹԻՒՆԸ
9. ՏԱՐԵՐՔ ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ
10. ՊՏՈՎՏ ՄՀ ՄԵԼԵԿԻՄ ՇՈՒՐՉԸ (Թարգմ.)
11. ՏԱՐՎԵՐԱԿՈՒՈՒԹԻՒՆ
12. ՏԱՐԵՐՔ ՓԵԼԻՍԱՓԱՅՈՒԹԵԱՆ
13. ՄԷՐԸ (Բնակաւմական և բնականական ուսումնականությունների մասին)

ԳԻՆ 10 ԴՐԸ.

ԿԻԼԻԿԻԱ ԳՐԱՏՈՒՆ

37. Գալպրիսթան Փողոց
ԲԵՐԸ.—Կ. ՊՈԼԻՍ

57, La Belle Ave., H. P.
(U. S. A.)

DETROIT, MICH.

Կը գտնուի նաև բոլոք հայ գրավա-
ճառներուն մօտ: